

Վիթքորիա Աղամուր

Անահինի այս տարուան առաջին թիւով հրատարակած էինք հակիմ յօդուած մը Վիթքորիա Աղամուր բանաստեղծուելուն մասին՝ իր մէկ քերթուածին թարգմանութեան հետ, և խոստացած էինք յաջորդ թիւով մը տալ իր լուագոյն բանաստեղծութեանց թարգմանութիւնը, կենսագրական նօթերու հետ : Այժմ ահա այդ խոստումը կը կատարենք : Կը հրատարակենք այս թիւին մէջ, վերարտապրութեան հետ բանաստեղծուելոյն կենսագրին զոր ինքն իսկ հաճոյակատարութիւնն ունեցած մերի ուղարկելու, թարգմանութիւնն իր լուագոյն քերթուածներէն վեց հատին, որոնց հինգը քաղուած են իր Յաւիկնեալամ Աւանդավիպը (La Leggenda Eterna) հատորէն, և մին (Թոյնին թերադրութիւնը) հրատարակուած է այդ հատորին երեւումէն յետոյ՝ Քերուժիայի L'Unione Liberale լրագրին մէջ :

Կենսագրական տեղեկութիւնները զոր կը ցանք հաւաքել, հետեւաներն են, Վիթքորիա Աղամուր ծնած է Փատուա քաղաքին մէջ, հայ հօրմէ մը եւ իտալացի մօրմէ մը, իր հայրը, անզամ Հնդկանց Աղամուր ծննօթ ընտանիքին, բարեպաշտ, խորազգաց, աղոնուասիրտ « կին Հայու » սիրուն ու հզօր ափազոր մը եղած ըլլալ կը թուի, ինչպէս կ'երեւայ այն յուզեալ քերթուածէն զոր բանաստեղծուէին նուիրած է մասոր յիշատակին : Վիթքորիայի ուսուցիչներն եղած են, ինչպէս ինքն իսկ հանած է մոզի տեղեկացնել, ձարսոմ Մանելլա եւ Էնրիկո Նենցոնի . իր զրական համութիւնը շատ ընդարձակ է . իտալական գրականութեանէն զատ ձանօթ է եւրոպական գրականութեանց բոլոր մնմ դէմքերուն . ոչ մէկ բանաստեղծի չէ հետեւած սակայն, օժտուած ըլլալով ինքնամփ իսանուածքով մը . մոտնաւոր պաշտում մը ունեցած է միայն կէսպիտի համար, — եւ արդէն անհնար է ո եւ է զրական նուրբ խառնուածքի համար՝ կէսփարաբն կարգաէ յետոյ անոր նկատմամբ պաշտում չունենալ : Բայց պաշտելով հանկերձ նշանաւութեանը, մոտ

ալ չէ հետեւած . հետեւած է միայն իր անհատական հոգիին :

Վիթքորիա Աղամուր ամուսնացած է վերջնոր աղնուատում Խոսացիի մը՝ կոմս Փոմֆիլիի հետ, որ երեսափանական ժողովին անդամ է եւ հաստատուած է Փիեռունի :

Իր բանաստեղծութեանց հասորը, La Leggenda Eterna, հրատարակուած է 1900ին, Միանի մէջ, Աղամին տպագրութիւնը սպառած է եսկոյն, եւ այժմ երրորդ տպագրութիւնը մամլուոյ տակ է : Այդ հատորին երեւումը խտական թերթերուն մէջ ողջունուած է հիացական յօդուածներով, որոնք Աղամուրը կը գամեն Խտավոյ արդի լւագոյն բանաստեղծներուն կարգը :

Ցաւալիք է որ Աղամուր, հայ արիսն կը ելով հանգերձ իր երակներուն մէջ եւ ունենալով բանաստեղծական հզօր ու լայն շունչ մը, գեռ իր քնարին վրայ գէթ հեր մը Հայ Տառապանքը երգած ըլլայ : Բայց մենք ընտրեցինք իր քերթուածներուն մէջէն անհնար ուր, մասամբ, ըրուազգաբար, Հայու պէս՝ կամ գէթ կազմեն Հայոց համար՝ զգացած է :

Ա. 2.

Երիկոն

Հոն վարը, մարգերուն մէջ կ'երկարի ստուերը կաղամախիներուն . հանզարտ իրիկունին մէջ լորասուզուած, կանանչ դաշտը կը տարածուի թէս ի ամեթիստէ բարձր ծովը :

Սեռաւ վերջին նօթը կ'երջին երգող աղջկան . լոեց արտոյտը՝ վերը օդին մէջ . Ուրիշ բան չի լոտիր բայց եթէ լայն Մըրմունջ մը, խոտերուն տակ եւ ոստերուն մէջ : Ինչպէս երեմն եկեղեցւոյն մէջ, սաղմոսները գութիւններէն Յետոյ, կը թթիւան վանականներուն Վիթքին մեղմ ազօթիները, Զոր կը մրմինջն՝ դասէն հեռանալով . . .

Կարուած խոտերէն կը բարձրանան բուրումները Արարատի բարձրանքուն . . . իմ ալ սրտէն

Կը բարձրանան յիշատակները, ձեր անուշ հռոմերը,
Ո՞վ միւսնող ծաղիկներ անցեալին :

Նոր Գարուն

Լայն կապոյտին մէջ կ' անցնին թեթեւ
Ամսեր, յամրագնաց ամսեր մտածկու,
Կարծես սուզուած հեռաւոր յուշերու մէջ
Հեռաւոր գարուններու . . .
Արգէն երկրին վրայ կը բացուին վարդերը,
Բայց, կարծես յոգնած, թագուհի ծաղիկները
Եղ մտածեն ուրիշ հեռաւոր եղանակի մը . . .
Ճերմակ ծաղիկները զոր գեռասի Արդնիսը
Արինով ներկեց, եւ զոր յոյն պարմաննէնները
Երեսուն ինդալով՝ կ երթային քաղել
Աստղիկի վրայ լիարուն պատկնիր թափելու...
Ո՞վ գեղեցիկ կոյսեր, չի Պարկաները
Զեղի զմալելով, կը կեցընէին ահաւոր
Երկաթի՛ որձան կտրելու պատրաստ :

Եւ Արբորիտի ընդարձակ պետութեանը մէջ
Կ ընթանար միոր մ' անպատճ'՝
Միծաղներով կազմուած, երգերով կազմուած,
Անակնակալ ձայներ անակնակալ բաղանքներու,
Ալիքներ սիրոյ այդ ովկիսամին .
Ու վարդաստաններու մէջէն կ' երթային պա-
տանիները
Ձեզ գնաւոելով, եւ արեւը կ' օրնէք . . .
Կը միսային սրբազն տաճարները կերթերայի
մէջ,
Ու կոյսերու եւ վարդերու այդ ծովաւն վրայ
Իր մէծ հեթանոս աշերը անշարժ կը սեւենէր,
Ծաղիկներուն մէշտեղ մեպ-մերամակ կանգուն,
Դիցունոյն արձանը . . .
Ա՛լ չեն միսար հիմա փատած տաճարները
Եւ փոշիացած մն այն մերանիկ ձեռքերը
Զոր կը վառէին կեանքն ու հաճոյքը . . .
Նորէն կուգան բրիկունները պայծառ ու գաղջ
Նորէն կուգան Ապրիլը, նորէն կուգան վարդերը
Իւ նորէն մարգիկ երացելու կը դառնան .
Բայց կապոյտին մէջ կ' անցնին թեթեւ
Ամսեր, յամրագնաց ամսեր մտածկու,
Կարծես սուզուած՝ հեռաւոր
Եռուերու մէջ հեռաւոր գարուններու . . .

“Պայծառ Ասողիր ,

Պայծառ աստղեր ,

Դէք գիտեր ,

Իմ այս գաղտնի ցաւերս ,

Իմ այս լեզի արցունքներս :

Այդ ձեր խաղաղ

Կամարածեւ ծովուն մէջ

Տաճարանի՞ր կան արդեօք ծածկուած ,

Որոնց վրայ գուշ կը փայլիք վառ ի վառ ,

Միշտ զուարթ

Միշտ անգիտակ ,

Ինչպէս մումբը խորանին վրայ . . .

Զմուսուած բոլիպիի մը

Ո՞վ մեռած փոքրիկ էակ ,

Քեզի շատ աղետաբեր եղաւ

Զմուսուած ու սատափով

Փունազարդուած հագուստգ .

Չափազանց զուարթ էիր ,

Չափազանց երջանիկ էիր ,

Եւ եթէ ճակատագերը ուրախութիւններ

Կուտայ աշխարհիս , կարճ կուտայ զանոնք ,

Դէպի ի լուսաւոր լեռները ,

Մութ անդունդին վրայէն ,

Կը ճամբորէիր ապահով ,

Եւ կապոյս երկինքն ու ծովը

Քուկդ կը կարծէիր . այդ անհուն խրախճանքը

Յափախնական կը կարծէիր ,

Ու չէիր գիտեր

Թէ սուզը միայն յափախնական է :

Հաէ՛ ինձի , փոքրիկ սպաննուած' ,

Այն երջանիկ ժամանակին մէջ՝

Երբ Աստուծմէ քեզի արուած էր

Լայն երկինքը խուզարկել

Արսագաթիո թեւկիներովգ ,

Ի՞նչ տեսար , օ՛հ , ըսէ՛ ինձի ,

Լեռներէն անդին , անդին ,

Ծովէն անդին , անդին . . .

Թեւերդ գեռ բաց կը բռնես ,

ինք'զծ սիրունիկ . կը թռչէիր
Դէպ ի անուշ զեփիւռները ,
Ազնիւ երազի մը եսեւէն ,
Երբ մարդ մը , ուժով մը ,
Թռիչդ կտրեց

Քեզ մահացու կերպով նետահարելով .
Օ՛հ , մարդը . . . ո՞քան վատ է :

ևն'զծ թշչնիկս ,
Ատեն մը , ես ալ , գիտես ,
Եթերին մէջ կը ճնմէի
Ազատ , եւ ունէի թեւեր ,
— Թեւեր յանդուղն ու հօր , —
Խմ երխասարդ երազներս ,
Խմ հրավառ բարախուռներս ,
Անմահն յոյսերը :

Ես ալ , թոփով մը , ուղղուած
Դէպ ի երազ մը սիրոյ ,
Դէպ ի բարեկամ արջալոյս մը
Որ կը ձպտէի ինծի նետոն ,
Ես ալ զարնուեցյա , եւ նետը
Խնծի նետող թշնամին
Հաստ աւելի հօր է քան բռկինդ ,
Քանի որ Վեհապետն է աշխարհիս :

Դուռն մեռար , արեւը
Աչքերուդ մէջ , անտառային
Անուշանոսութեանց գետերու մէջտեղը ,
Ու ժամանակը պակսեցաւ
Կորսուած տօնող ողբայու . . .
Խնծի , այն յամառ
Կոկիծն համար որ զիս կը կրծէ ,
Ամբողջ կեանքը կը մնայ . . .

Ապրիլի լրիկուն

Օդին մէջն ուրախութեան աղաղակով մը
կ'անցնին
Միծեռանակները : Ի՞նչ քաղցր ժամ : Հատորը ,
Որ , ծունկերու վրայ բացուած , կը սպասէ ,
սարսուռ մ'ունի
Կարծես գինովութեան , եւ ինքնին կը դառնան
Կենանի էջիկը՝
Գրեթէ յամը նուազովը
Մերմ խօսքերու . . .
Մափկ կ'ընեմ ու կ'իմանամ . . . ո՞քան ատեն

Digitized by Google

Ո՞վ զեփիւռ , քեզ կը սպասէի . հիմա , կուզաս
գուն ,
Բնչպէս ատենով ... բերելով թարմ բուրումները ,
Յանդուղն հրաւէրները , ու երգերը , ու յաւի-
տենական ծիծաղը

Ապրիլին . . . բայց ի՞նչ օգտատ
Այս նորածամանչ ուրախութիւնը ,
Քանի որ սրափս մէջ ձմեռն ունիմ ես :

Զեփիւռը

— « Զեմ գիտեր ով ըլլալգ , չեմ գիտեր այդ
անցած
Ուրախութիւնները զոր կ'ողբաս : Եթէ կը գրգ-
ուեմ ու կը համբուրեմ ,
Պիտի նախընդորէի չընմէլ զայդ , ոչ ալ խուզարկել
Զեր՝ մանկանցուններուդ՝ երազները : Զեփի-
պէս բանագատուած՝

Անձանօթին հնապանդելու .

Եկագեմ ու կ'այնիմ պարապին մէջ ,

Վրէժխնդութեան ծարաւատենչ :

Ո՞վ ախուր զեփիւռ , անցիր բայց լուէ՝ ,

Լսէ՝ գաղտնիքը , եւ հոդին չնորդէ՝
Երազը : Զարխազանց կը տիրապետէ արդէն ճշշ-
մարուութիւնը

Իր նուրը կրծող թոյնով .

Ճնշեալ մտքին քաղցր է

Քեզ նկատել անմեղ

Աղջիկ մը յինջ երկնքին :

Զեփիւռը

— « Շոյել , անուշ հոտերը ծծել , ու թիթեռ-
նիկներուն

Թեւերը վրաս կրել , ծանը

Զանձրոյթ մըն է ինծի , աւելի ծանը է հաս-
կըցուած չտեսնիլ

Խմ ցաւս : Թող յայնուի այսօր իմ գմնդակ

Ճակատացիրս , եւ թող ոչ ոք անդիսանայ

Որ եթէ ծաղիկները զիս կը սիրեն ,

Ես յեմ սիրեր զանոնք , ոչ ալ հոգ կ'ընեմ անոնց

համար .

Պիտի ուղէի . . . պիտի ուղէի , աղատ եւ հօր ,

ունենալ

Թուիչը հովին , ու սարսել

Բարձր մաղերը անձիւնիներուն եւ արմասա-

A.R.A.R. @ խիլ ընել հսկայ

Կազմիները , ու ալպեաններուն մտախոհ
Խրոխտ ճակատները կործանել . ես ալ՝ ըլլալ
Սատանայ կամ Աստուած ,
Գիտակից , մեծ , հզօրակամ :

Հովը

— « Ո՞վ է որ կը նախանձի ինձի՝ հոն վարը .
Խոնջ :

Կը վազեմ միշտ անտառներուն մչջէն ու անի-
ծող ծովերուն վրային ,
Հնագանդելով կամքի մը որ , անծանօթ , կ'իշուէ
վրաս .

Զեան հիւսերու թաւալիլը կը տեսնեմ առջեւս .
Տնակներու ընկլուզուիլը վիճերու մէջ ,
Կարավաններու թազուիլը յօրծանապայտ ա-
ւազներու տակ ,
Ու չ'արժեր որ խորունկ գթութիւն մը զգամ .
Անգութ կատաղութեամբ մը միշտ կը մզէ զիս
Ճակատագիրը , եւ ուր որ երթամա՞ւ աւերը
Ինձի կը ևնսեւի : Ո՞վ է այդ թոյլ ոգին
Որ կը նախանձի իմ բարդիք :

Զէ՞ մի որ , նոյն իսկ հզօր ըլլալուս համար ,
Ես աւելի թշուառ եմ եւ աւելի սարուկ : » —
•
Արեւամուտքը կ'արձակէ վկրչին լուսացայտք մը
Կարծես հրգեհի , եւ յետոյ ամէն բան կը քօ-
զարկուիք

Ու կը հանգչի , կը գոյեմ հաստորս , ու կը դիսեմ ,
Հոն վերը , միտիքական կամարը , գեղեցիկ
Վիինքուր կապյոտ , ուր ,
Յանգուգն կորիւներուն՝
Քաղցրորէն կը ժարի առաջին աստղը . . .



Յաղթամնակ



Ճնորհակալ եմ , չնորհակալ եմ , ո՞վ թշնամի .
Ամէն ինչ որ չարի ոգին
Իմ մէջ կը մոռւցանէր՝
Զաղիխգուն , ցած ու ստապատիք ,
Ճիմա կը լոէ իմ դղրդուած հոգւոյս մէջ :
Զեռքերս սեղմուած ,
Անողը ու անխօսուկ ,

Դէմքս հանգաբատ ,
Միրոս կարեվէր , բայց միշտ ըմբոստ ,
Մափի կ'ընեմ քու ձայնիդ մըրկումին :
Ու բուռն հապատութիւն մը կ'իմանամ ,
Ես որ զիս քենէ աւելի
Ուժով կը զգամ , ո՞վ սէր
Մարտիրոսներու , ո՞վ եղբայր մահուան ,
Ո՞վ գահին աստուածային , ո՞վ Ցաւ :



Թոյնին թելալրութիւնը



Կաթիլ մը . մէկ կաթիլ մը
Միայն . օ՞ն , եւ բոլոր ցածողի
Մասմանիքները քու նենցաւոր եղբայրներուդ ,
Վականու սիգնեարութիւնները
Տկար հոգիներուն որսնիք գերագոյն վայելքը ,
Յաւիտնականութեան հանապազոյեայ հացը
Կը բաղձան ձեռք ձգել , եւ քու խրզան
Նողկանքները անոնց խռովիեալ ու անզօր
Զղումներուն համար , եւ անոնց ողորմների
Փախուսանները , եւ անոնց կեղծաւոր գթու-
թիւնը ,

Այդ ամէնը մէկ հարուածով պիտի ընկղոյի ան-
գունդին մէջ ,
Ինչո՞ւ չես խմեր . ներկան ու անցեալը ,
Որ այնքան ծանր կը ճնշեն քու սրսիդ վրայ ,
Եւ տարակոյսին չարչասանքը ,
Եւ ճանձրոյթը , անիոնջ ու յամբ ցեց ,
Մովիք պահի գառնան քեզի հետ՝ եթէ կամիս :
Անկենքան անդամներուն հետ , պիտի իրան
Քեզի հետ , քեզի համար , մութիւն ու յաւիտն-
նական լուսութեան մէջ ,

Բոլոր չարագործ , ապուչ ,
Բարբարոս օրէնքները մարդկային ,
Յիմար բարկութիւնները , զզուելի ախորժակ-
ները ,

Եսական ու կարճաեւ հրճուանքները ,
Եւ թագուհի Մահը , գոռող
Ու ահաւոր վեհապետուհին , քու
Աղախինդ պիտի ըլլայ , եթէ կամնաս :

